

ԱՏԱ ՆԵՎՐԻ

Կ'ԱՆՅՆԻ ՓԱԿՈՒԱԾ ՍՐԱՀԷՆ

ի վնաս, հանելի ժամեր անցուց, և համաս ճաշով մը պատուուեցաւ: — Պատշաճօրէն զեղեցիկ եղած է նաև մեկնումը: Ազգասիրական այս շրջանին մէջ, մեր բոլոր բրտնաջան գործիչներուն՝ առողջութիւն և գերամեծար իմաստութիւն կը մաղթենք, մինչ ամէն դասակարգի անձանց, եռանդուն գործունէութիւնը տեսնելով, չենք երկրայիր թէ « ժիւր ջանքը պիտի յաղթէ ամէն դժուարութեանց » և բախտ պիտի ունենանք, ոչ շատ ուշ, ազատաշունչ Հայաստանի պայծառ արևն սղջունելու:

\* \*

Տեար ՅԱԿՈՒ ԲԲԱՂՏԱՍԱՐԵԱՆ Հապէշիստանի Փողբանոցին պետը — Ծ Ալարիւ — տեսութեան գալով, ի նշան իւր սրտին գոհունակութեանը, վեհանձնօրէն նուիրեց Միաբանութեանն հազարադրտ ոսկի մը, որ է « Հապէշիստանի Զովտիթա կայսրուհիին թագադրութեան առթիւ օտար բարձրաստիճան անձնաւորութեանց նուէրի համար ձուլուած եթովպիական ոսկի »:

Պարոն ԿԱՐԱՊԵՏ ԳԱՎՃԵԱՆ, նախկին աշակերտ Մուրատ — Իսափայլեան վարժարանի վննետոյ 1885-86 թուականին թուարանական բարձրագոյն ընթացքն գտնութեամբ աւարտելէն յետոյ, երեսուն տարիներէ աւելի Պարիզի, Լոնտրայի և Պետրոգրատի Դրամատանց մէջ պատիւով վարած է պաշտօններ, ցոյց տալով արտաքոյ կարգի կազմակերպիչ ընդունակութիւն: Պատերազմէն առաջ նա կը վարէր Օտեսասայի Իրուս-Ասիական Բանկի մասնաճիւղի Տեսչի պաշտօնը: Այսօր նա իւր մեծ ստղանդով և տարիներու փորձով ձեռք բերած հմտութիւնով տնտեսական դրամական գործառնութեանց մէջ շատ կարևոր ծառայութիւն կրնայ մատուցանել նորակազմ Հայրենիքին, ուստի մեծ վրասահութեամբ կը յանձնենք Հայկական Հանրապետութեան բարձրագոյն ուշադրութեան:

Հ. ԳՐԱՍ. ԱՅՏԵՆԵԱՆ

Կ'անցնի փակուած սըրահէն  
Մըւայլ սարտուն ըստուերին,  
կը հեծկըլեան ոգևորուած ըստեղներն,  
Ո՛վ Նիշէ, քու մատներուդ տակ ըսպիտակ.  
Ու դուն ճերմակ ես հագուած  
Ինչպէս ցընորք մը: — Նուագէ: —

✽

Ո՛վ Տըժգոյն, ո՛վ Տըժգոյն, գիտեմ որ ընդհուպ  
Պիտի մեռնիս. գի հագն երբ  
Քեզ կը նեղէ, կը քաշէ քու շըթններէդ  
կըտաւը վարդ ներկըւած:  
Դուն չես խօսիր ինձ, կ'երգես.  
Զեմ տեսներ ես քու գէժքըդ, չեմ տեսներ ես  
Քու աշուրներդ երագուն,  
Ուր կը նուազի գորովի տենչ մ'ըզմակաթ,  
Ուր միշտ կաթիլ մ'արցունք կարծես կը դողայ.  
Կը տեսնեմ զգետոդ ըսպիտակ,  
Երկայն մազերդ մտաքօ,  
Եւ ես կը զգամ որ քու հոգիդ, քու հոգիդ  
Խաղերուն մէջ կը թըրթըլայ, ո՛վ Նիշէ:

✽

Բեթովէնն է: — Երբ կը ստեղծեր անիկա  
Դաշնակութիւնը շքեղ՝  
Դուն դեռ չէիր ապրեր, Նիշէ, եւ ոչ ես.  
Արուեստագէտն ինչ որ սակայն կը ստեղծէ՝  
Կ'ըմպէ աշխարհն համօրէն.  
Զայն կ'ընէ իր իսկ մարմինն, իր իսկ արիւնն.  
Եւ արդ ամէն խօփք՝ բառէ աւելի  
Իստըրտութիւնն այս կ'ըսէ  
Ինչ որ կը զգաս դուն, ինչ որ ես: — Նուագէ:

✽

Կը պատմէ ծանրը դաշնակն  
Անխուս աւերը գեղաղէ մարմինիդ՝  
Յաւն մաշած ու ծիրաճ.  
Մեռնիլ չուող առուգութիւնդ կը պատմէ,  
Կը պատմէ թէ հարս մըն ես,  
Կը պատմէ թէ մայր մըն ես,  
Ու քու մանկիկըդ կը մընչէ անուշակ  
Նախկին բառերն, եւ թէ իրեն համար դուն  
Կեանքին կառչած կը մընաս...

կը պատմէ ծանրը դաշնակն  
 Որ մինչ կ'անցնիս կ'երթաս դուն  
 Սէրն աշխարհի մէջ թողում,  
 Ես պիտ' ասրիմ չըտրուած:  
 Գեռ քսած տարի, երտուն տարի տակաւին  
 Պիտ' աշխարհի մէջ քաջքընմ, ո՞վ Նիէէ,  
 Կեանք մը աըխուր միայնիկ...  
 Եւ զի քեզ սէրը կը կանչէ, ասարէ՛ դուն,  
 Ու թող որ ես մեռնիմ անոքս, անսէրունչս...



Բայց չես չըրջեր զլուսըդ դուն,  
 Չեմ տեսներ ես քու դէմքըդ, չեմ տեսներ ես  
 Քու աչուրներդ երագուն,  
 Ուր կը նուտղի զըզուանքի տենչ մ'ըղծակաթ,  
 Ուր միշտ կաթիլի մ'աբցունք կարծես կը դողայ—  
 Եր մարդկայինս՝ գեանմամմ՝  
 կը համբուրեմ ներմակ ըզգեստդ, ո՞վ Նիէէ՛

Ատուածային, որ պիտի վաղը մեռնիս:  
 Եանքը դաշնակը կ'ըսէ.  
 Դուն որ կը ծնաս աշխարհում, սէր կը հայցես,  
 Մի՛ ժամանակ կորսընցըներ, մի՛. սիրէ՛,  
 Տանջուողն՝ անյոյժ սիրէ՛.  
 Դուն որ տըկար՝ մենիկ ես,  
 Տըկարներուն, մենիկներուն համար դուն  
 Եղիբ ուժեղ եւ հըզոր.  
 Ըրէ՛ որ մահը ցրտին  
 Փոսը բանայ մարմնոյդ, հոգիդ՝ բաժնւած  
 Երբ սարսըռուն պատառներու, եւ լուծուած  
 Լուսափըթիթ հիւլէներու անհամար,  
 Ըլլայ արդէն համբուրած  
 Քաղցր հոգիները մենաւոր՝ որ կու լան  
 Երկրի վըրայ. սիրէ՛ դուն, սէրն անհուն է,  
 Վաընկից ցաւն անհուն է:

(ՄորիկՍեր)  
 Թրգմ. Հ. ԱՍԵՏ Գ. ՂԱՅԻԿԵԱՆ

Թ Ե Ր Թ Ո Ւ Ն Ա Յ Ո Ղ Է Ա Ն Ա Ե Ր

Անգամ մ'ալ լսեցէք և տեսէք ցաւերս ուր լցուած  
 ես ամէն դառնութիւնները աշխարհիս:

Եղբայր, ինծի դարձեալ նոր վէրքեր կ'ուզեն առլ,  
 Ընէք ինծի, սրտիս վըայ խոցելու տեղ թափոք:

Մահը քլտա մարմնովը փարեցիս ինծի: Ամպեր շուք  
 Ըրէք, կրակ է ինկած սրտիս մէջ:

Դանիէին ուրիշները մէկ մէկ կամրեցի, անոնք ասելի  
 էին քան տերեւները անտառին:

Խաղաղութիւն քարոզեցին, դարձեալ վիշտը մեզ  
 գիմարեցի, մեզի մեր մոխիրին մէջ թաղեցին:

Ես սուգի ուղին բռնեցի, կրակ տառեիով արգարու  
 թեան խզին վըայ ցաւերս քանդակեցի:

Ո՞վ նահատակները ցեղիս, երբ ձեր շիրմին առջև  
 թափա գեանմամմ, կը զգամ թէ ինչ է նմաբը նայ  
 հաւատքին:

Տուգբերու ուռկանին մէջ քանտուած, յիշեցի նայրե  
 նիքս կըլկըլուր ուր կամխաղաղիս կարմիր էր ներ  
 կուած:

Եղբայր, եթէ անգամ մը ես քեզ գիմաւորէ մահը,  
 Ընէ որ մայրիկին նոզին մէջ հառաչելու շունչ չէ  
 թափած:

Նաւակն ուր ցեղիս բազը կ'երազէի, անոր զեկը  
 դարձեալ մահուան ձեռք է անցած:

Յոյսերս մէկ մէկ կզան կրիան առաթուր, այլեւս  
 ինչպէս կարելի է դժբաղալութիւնը տունէն դուրս նանկ:

Տարտալն ինչպէս չի լայ, երբ իր բոյնն է ակեր,  
 սրտին մէջ կանանչ սերիս մը չէ թափոք:

Իբր անէք սեւ ճակատազրին. յոյսը մեզ խոցեց,  
 բազը մեզ մուրցուց, մահը մեր ոտուանին բանալին  
 կտորեց:

Հոն ուր արեւը կը ծագի, ապրիլի ծագիլ մը չի քա  
 ղած, խաչի ճամբուն ծայրը մանր մեզ զրկեց:

Կտունն, մեր Գողգոթային ուղին երկար է, խիստ  
 երկար, թողիքովդ մի լափեր շուտով. կը յոզնիս:

Արեւելքի զաւակ, առնդ կրակ է ինկած, բայց դուն  
 արեւածաղիկ պէտ դարձիւ լըրիւն կը դառնաս:

Ազատութիւն, քեզ դանկելու համար նազար քեզ  
 կամբոյնի կտրեցի, դուն արեւուն շափ նզոր, քեզ մե  
 տէն դիտեցի, աչքս կուրցուցի:

Կատրիս անիւները կտորեցին, դրախտի համբան ցոյց  
 տուին... Կոյրին ինչ փոշի շողակաթ ուղին:

Ո՛հ ինչ նեղութիւն... սպանանցող խոցերով ոճրա  
 զործին ձեռքերը փորձեցին դիւրստի մէջ փակել և  
 արցունքներով ցեղիս նրգնը մարել:

Ինչպէս մտնուլ դանիւներուն ուրիշներն անպատում  
 Սրբու՛թիւնով քեանսոր ցեղիս շրիթները սղծեցին:

Երազիներու անոյշ կաթով զանդուած սուրբ մեռնը  
 նուրիներու զանգուրներուն քանցին:

Օրմնաս խաչմտաները սպնէկու, շամբուշներու ծուփ  
 ծուփ ծիծերուն վըայ շարք ձեղեցին: